

2/4/22 1st receipt

1st receipt

2/4/22 1922

891.99

4-96

19 NOV 2011

Ք Ն Ա Ր

Վ Ա Ս Պ ՈՒ Ր Ա Կ Ա Ն Ի



Հ Ե Ղ Ի Ն Ա Կ

Մ Կ Ր Տ Ի Չ Լ ՈՒ Ս Ա Ր Ա Ր Ե Ա Ն



891.99  
L-96

Տ Պ Ա Ր Ա Ն Փ Ա Ր Ո Ս

Գ Ս Հ Ի Ր Ի

1922

891.99

L-96

ևս.


Ք Ն Ա Ր

Վ Ա Ս Պ Ո Ւ Ր Ա Կ Ա Ն Ի



Հ Ե Ղ Ի Ն Ա Կ

Մ Կ Ր Տ Ի Զ Լ Ո Ւ Ս Ա Ր Ա Ր Ե Ա Ն



Գ Ե Զ Ի Բ Է

2022

02-88888

1224

33497

03.05.2013

ՀԱՅԿ

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱԳՐԱԴԱՐԱՆ



Բարեգործական ո եւ է մարմին կրնայ սոյն գիրք  
հոյնութեամբ արտասպել ի նպաստ որբերուն

ՀԱՅԿ

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱԳՐԱԴԱՐԱՆ




8928-56




Faded text at the bottom of the page, likely bleed-through from the reverse side.





Անա՛ փառք դիւցազներիս, որ բռուտ կեանքիս  
փառք բերից



## ԶՈՒԼՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ

Հազար ինն հարիւր տասնըչորս թիւին  
Ծագեց պատերազմը ամբողջ աշխարհին,  
Գերման ու Տաճիկ դարձած մի գահիճ,  
Բանդին մեր աշխարհ, չը թողին ոչինչ:

Այն կրթեալ Գերման անկիրթ էր դարձած,  
Անիրաւ Տաճիկ՝ անգուլթ քարացած.  
Հալածեն Հային դէպի գերեզման,  
Մի կաթիլ ջուրին կարօտ մընացած:

Տէր-Չօր Հայ որդուն էր օտար աշխարհ,  
Անգուլթ թուրք ներկեց ամբողջ լեռ ու դաշտ.  
Ութնուն և հազար Հայի արիւնով:  
Չի խընայեց նա մատղաշ մանուկներ...:

Հայ զինուոր կռուէր, թուրքի բանակին,  
Իր ունեցածներ տւար էր թուրքին.  
Իր կին, իր զաւակ, գնուած գիրի էր,  
Շամ, Հալապ, Տէր-Չօր, անօթի մերկիկ:

Հայ գերին թողել սիրուն հայրենիք,  
Սար ու ձոր ինկած հեւալով կ'երթայ,  
Շամ—Հալապ—Տէր Չօր իրեն վիճակուած.  
Օճախ կորուսած ու այնպէս կ'երթայ:

Հայ գերին քալէ, հըլու հնազանդ,  
Շատեր կիսամեռ. ճամբին մընացած.  
Մայրեր կուրանան, հարազատ զսւակ  
Զորերուն ճըգաց, ու այնպէս կ'երթան:

Տաքագիր գերին կապուած կարաւան,  
Ընկած աւազուտ, անջուր անապատ,  
Շատեր անսուաղ, շատեր շնչասպառ,  
Բռնութեան լուծէն չխտն ուր երթալ:

Դաշտեր չի մնաց, ոչ կանանչ ոչ բոյս,  
Հայ գերին կերաւ իրեն մի ապրուստ.  
Բռնութեան լուծէն յուսալ իր մի յոյս  
Բռնակալ գազան ծարաւի մեռցուց:

Գազանի սիրտին գուլթն է չորացած,  
Հայ գերին մեռնի չար մտրակի տակ:  
Անգուլթ հալածող, լէգէօն դարձած,  
Կարծես Աստուծոյ գուլթն էր չորացած:

Զուլում չի մընաց մեզի հասցուցին,  
Մեր հայրենական օճախ մարեցին,  
Մեր ձէթկիկ ձագեր մինչ Շամ հասցուցին,  
Անթիւ խեղճ մայրեր սուզի մատնեցին:

Այն կոյս գերիներ վաճառի հանուած,  
Խեղճ ծերունիներ գետին վեր փռուած,  
Մատղաչ մանուկներ մօր ծիծէն կախուած,  
Հայ գերին փնտռէ՝ — ո՛ւր է գերեզման:

Դարերով անբաժ Հայկազեանց քաջ ազգ,  
Յովսէփի նըման վաճառի հանուած,  
Արար եւ թուրք սակարկի կանգնած:  
Հայ գերին չիտէ ո՛ւր է օթիւան,

Մեր եկեղեցիք բոլոր քանդեցին,  
Մեր կոյս աղջիկներ առեւանդեցին,  
Մեր ունեցածներ աւարառեցին,  
Մեր սուրբ արիւնով դաշտեր ներկեցին,

Իմ կտրիճ ախպէր ինձնից խլեցին,  
Որով Հայ է ինք բոլոր կապեցին,  
Շամ—Հալսապ—Տէր Զօր հօն աքսորեցին,  
Զարիք չի մընաց մեզի հասուցին,

Յըզի մայրերու արգանդ պատռեցին,  
Մատղաչ մանուկներ սուրէ անցուցին,  
Շատ պատանիներ գետեր թափեցին,  
Մեր Հայկազեանց Տան ճըրագ մարեցին:

Մարսեցաւ Աստուած ի վեր երկինքին,  
Լէգէօն ըսես սանդարամետին,  
Անգուլթ թուրք չզգաց իր վայրագ գործից,  
Զեղած այն չարիք թափից հայ գլխին:



### ՀԱՅ ՄՈՒՆԵՏԱՅԻՆ ՔԱՋԱԳՈՐԾՈՒԹԻՒՆՆԵՐ

Վեհանձ Սուէտիան , աշխարհին ծանօթ ,  
 Կռուեց քաջ արի իր փոքրիկ թիւով ,  
 Չեղաւ անձնատուր բռնութեան լուծին ,  
 Տարաւ յաղթանակ , փա՛ռք իր հայութեան :

Տղայ մարդ , կանայք սրաշարնին առած ,  
 Ձէնքեր ուսերնին՝ արագ վազէին ,  
 Մովսէսի լեռան ապաստանեցին ,  
 Չեղան ենթակայ բռնութեան լուծին :

Կռուեց քաջորդին ընդ դէմ բանակին  
 Յիսուն երեք օր դիմացաւ թուրքին ,  
 Հասաւ օգնութիւն Ֆրանսական նաւ ,  
 Անցաւ Եգիպտոս քաջ Սուէտիացին :

### ՎԱՍՊՈՒՐԱԿԱՆՅԻՆ ՔԱՋԱԳՈՐԾՈՒԹԻՒՆՆԵՐ

Քաջ Վասպուրական , չեղաւ անձնատուր ,  
 Չանսաց վատ թուրքի խորամանկութեան ,  
 Կռուեց մինչև վերջ , չձրգեց իր սուր ,  
 Սարսեցուց չար թուրք , սիրտին թողեց սուգ :

Հազար ինն հարիւր տասնհինգ թուին ,  
 Ապրիլեանց ամսուն ևօթ թուականին  
 Ծագեց սրատերազմը ի Վան քաղաքին ,  
 Որտաց զէնքեր հանդէպ բանակին :

Կռիւ սաստիկ էր , հայ քաջաց զիրքով  
 Տեղար ուսճրներ անհաշիւ թիւով ,  
 Աշխոյժ պատանին վերահաս չուտով ,  
 Չէր թողներ թուրքին իր նպատակով :

Քաջ օրիորդներ վագրերի նրման ,  
 Անվախ ու ազատ գնդակին չանսաց ,  
 Չեռներ փամփուշտներ բաժնեկ այն քաջաց ,  
 Որով կռուէին ի սէր հայրենեաց :

Տղամարդ , կանայք մտղը ձեռներնին  
 Պաշարով լեցուած արագ վազէին  
 Հայ քաջաց համար սնունդ տանէին ,  
 Անհող անարևալ քաջեր կռուէին :

Քաջ պատանիներ սուրհանդակ էին ,  
 Բազէի նրման արագ թուչէին ,  
 Եղած վտանգին այխոյժ զխէին ,  
 Քաջաց բանակին լուրեր բերէին :

Ծերեր զողջօջուն քայլով հետեւին  
 Հայ զինուորներին օրհնենք կարգային ,  
 Բազուկ տարածած երկինք նայէին ,  
 Պաշտելի օրին փառքեր կուտային :

Կռուեց քաջ որդին մինչ Մայիս ութին,  
Նահանջել տրւաւ անամօթ թուրքին,  
Տարաւ յաղթանակ հայ վեհանձ որդին,  
Խըլեց իրեն վան ձեռքէն այն թուրքին:

Մայիսի տասնին վանի հիւսիսէն,  
Հասան օգնութեան Համազասպ, Դրօն  
Կամաւոր խումբեր, Քեռին իր խումբով,  
Նըրանց ետեւէն Ըռուս բանակով:



## Ք Ա Ջ Ա Ն Դ Բ Ա Ն Ի Կ

Քաջ Անդրանիկ իր զիւցազն խումբով  
Վանի արեւելք Պարսիկի գիծով  
Երբ հասնի Սալմաստ ի Տիլիմանին,  
Թնմու բանակ իրենց պաշարի:

Կատաղի կռիւ կը սկսի շուտով,  
Թուրքի զօրավար վատնողի Խալիլ,  
Երեսուն և վեց հազար զինուորով:  
Խալիլ նահանջեց քաջ Անդրանիկից,

Անդրանիկ կռուեց իր զիւցազն խումբով,  
Հազար և հարիւր վեհանձ քաջերով,  
Զարդեց այն բանակ անամօթ թուրքին,  
Տարաւ յաղթանակ ի փառք իր ազգին:

Ըռուս բանակի ուժ տկարացած,  
Իր զօրավարներ ապշած մընացած,  
Դիմում կ'ընեն այն քաջ զօրավարին  
Ռուս բանակին հասնիլ օգնութեան:

Քաջ Անդրանիկ զօրավար հայոց  
Կը հըրամայէ Ռուս բանակին:  
Որոտալ զէնքեր ընդ դէմ վատ թուրքին,  
Արեան լիճ դարձուց դաշտ Տիլիմանին:

Վեհ քաջ զօրավար կռուեց քաջարի,  
Սարսեցուց քուրդ, թուրք, հասաւ մինչեւ Վան,  
Վեց ժամ ի հանգիստ ըրաւ Կլոր Տար,  
Արշաւեց խմբով զէպ ի Ռստան:

\* \* \*

Այն Վասպուրական ժառանգ հայ որդուն,  
Գարձաւ նոր աշխարհ իր նոր Հայաստան,  
Տիրեց հայորդին նախկին իրեն տան,  
Կարգեց իր Վանին Արամ նոր իշխան:

### ՆԱՀԱՆՁ ՎԱՍՊՈՒՐԱԿԱՆՅՈՒ ԳԵՊԻ ԵՐԵՒԱՆ

Հազար ինն հարիւր տասնըհինգ թիւին  
Հասաւ սուրհանդակ Վասպուրականին,  
Բերաւ մի սեւ լուր տարարախտ Հային՝  
Թողնել իրեն Վան գաղթել Երեւան:

Յուլիս քսանութ հազանջ ըսկըսի,  
Վասպուրականի վիճակուած բախտին,  
Իրար ուրացած հայր ու մայր որդին,  
Խուճապի ընկած ու այնպէս փախչին:

Տարաբախտ Հայի կարաւան փախչի,  
Անիրաւ Թուրքիան իրենց հալածի:  
Կարաւանն հասած Ճանիկ կը հանգչի,  
Իրեն օգնութեան յոյսը՝ կը սպասի:

Կարաւան սալէ Բանձին Բերկրի,  
Ոմանք չնչասպառ, ոմանք անսըւազ,  
Ամպեր կը գոռան, թափեն կարկուտներ,  
Գաղթող հայորդին շուարած մընայ:

Այն Պանտիմահուն՝ մահուան գերեզման,  
Դահիճ կը գառնայ ճահիճ ափերով,  
Չի թողուր փախչի կարաւան չուտով,  
Գաղթող հայորդուն մահը կը սպասնայ:

Մայրեր շուարած չունին ճար որդուն,  
Որդին չի անսայ օրուան նեղութիւն,  
Մօր սիրտէն կախուած յուսայ փրկութիւն:  
Մայրեր յուսահատ դեպին զո՞ լինին,

Օրուան զուլումին խելք միտք կորուսած,  
Իր որդին չըտալ թճնամուն ձեռքին:  
Դահիճ լինի հայր որդւոյն կեանքին,  
Գեական մէջ ձրգայ՝ խելագար կ'երթայ:

### ԿՐԿԻՆ ԱՐՇԱԻԱՆՔԻ ԳԵՊԻ ՎԱՆ

Վասպուրականցին չանսայ վատ թուրքին,  
Ըռուսայ բանակ երկուք միասին,  
Օգոստոս ամսուն տասներկու օրին  
Հասաւ նոյն բանակ նորէն դէպի Վան:

### ՆԱՀԱՆՁ ԳԵՊԻ ՊԱՐՍԿԱՍՏԱՆ

Տիրեց հայորդին մինչ երեք տարի:  
Հազար ինն հարիւր տասնըութ թիւին,  
Մարտի ամսուան քսան մէկ օրին,  
Կապեց Թուրքն չլթան Վասպուրականին:

Հայ զինուոր կռուեց, կտրեց իր շղթան,  
 Ժողովուրդ առած դիմեց Պարսկաստան:  
 Անցաւ Կոտայի նեղանցք ձորերէն,  
 Շատեր զո՛ւ տուեց քուրդի լրբութեան:

Անգուլթ քուրդ Սմկոն դահիճ Հայութեան,  
 Խաբեբայ ազուէս խորամանկութեամբ,  
 Երբեմն բարեկամ Ռուս բանակին,  
 Երբեմն մի գործիք անիրաւ թուրքին:

Կռուեց Հայ զինուոր, կտրեց իր շղթայն,  
 Սարսեցուց թուրքի Ալի Ինսան փաշան,  
 Հասաւ կարաւան ի սարին կալան,  
 Թերի թողեց իղձ թիւրքի լրբութեան:

Նոյն տեղ Անգլիան հասաւ օգնութեան,  
 Նա առաջնորդեց բանակին Հայոց:  
 Վասպուրականի տարաբախտ ռեզին,  
 Հաստատեց օճախ ի Պազուկային:

### ՀԱՅՈՒՆԻՆ ՈՐՈՆԷ ԻՐ ԵՂԲԱՅՐ

Անցաւ այն զուլում Աշխարհի բազդէն  
 Հեան ալ բռնութիւն իր սեւ սեւ օրեր:  
 Ամէն մարդ դարձաւ օտար աշխարհէն  
 Հայութեան գերին ո՞ր աշխարհ մնաց:

Վանէն մինչ Եաման, Մուշէն մինչ Պասրա,  
 Տէր Զօր ու կարին բոլոր կան (ման) էկայ,  
 Բոլոր ճամբորդաց հարցուցի նրան,  
 Արդեօք իմ ախպէր ո՞ր աշխարհ մնաց:


Բարձր սարերի գագաթ բարձրացայ,  
 Եկած հովերէն խապար չիմացայ:  
 Ծով ցամաք բոլոր, ձոր ու սար անցայ,  
 Իմ կեանքիս գերին ոչ մի տեղ զբտայ:

Բոյնիկ մը շինեմ վեր էս սարերաց,  
 Ես ընկերանամ հետ էն հաւքերաց,  
 Թեւ թեւ թռնենք նայինք ձորերաւ,  
 Տեսնեմ իմ ախպէր ո՞ր ձորեր գտնեմ:

Նաւակ մը շինեմ վերէս Տիգրիսին,  
 Կ'երթայ միանայ հետ էն Եփրատին,  
 Երթամ մինչ հասնիմ Պասրա քաղաքին,  
 Տեսնեմ իմ ախպէր ո՞ր աշխարհ գտնեմ:

Էլնի ես մի հաւք կռունկի նման,  
 Կապի իր էրամ էրթի մինչ Եաման,  
 Պասրա ու Պաղտատ իջնիմ Պազուկա,  
 Իմ սիրոյ գերին արդեօք հոն գտնում:

Ապա դուք աստղեր երկինքի երես,  
 Սիրուն փայլ կուտաք աշխարհին վերեւ,  
 Ամէն սար ու ձոր ձեզ ծանօթ, գիտէ՞ք  
 Իմ ախպոր աստղը ո՞ր աշխարհ կործաւ:



# ՓԱՌՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ

Գրբեմ իմ ախպոր տեւմ մի՛ մրնայ,  
Քո տեսած աշխարհ ա՛լ հին չի մնաց,  
Այն սեւ սեւ օրեր անցաւ ու դնաց:  
Մեր հին Հայաստան նորէն մեզ մնաց:

Հայկէն մընացած մեր էն հին աշխարհ,  
Մեզ դարձեալ ժառանգ նորէն Հայաստան:  
Շատեր զոնուեցան նրա սուրբ սիրոյն  
Կորիճներ պահեն Հային գոյութիւն:

Սիրուն վարդ բացուել զարդ Հայաստանին,  
Պլպուլ կը երգէ փառք Հայաստանին  
Կորիճ Հայ զինուոր ուխտել է կռուիլ,  
Պահել գոյութիւն Մայր Հայաստանին:

Հայաստան ծագիկալ նման մի վարդի,  
Պլպուլ կը երգէ իր երգ սրտագին,  
Հայկազեանց փողեր հնչեն ահագին,  
Ձէնքեր շարժելու զինուոր կը կանչեն:

Առանց Մայիսի գարուն տեսք չունի,  
Առանց վարդ բացուիլ պլպուլ ձայն չունի,  
Առանց զինուորի զէնքեր ուժ չունին:  
Առանց կռուելու Հայաստան չունինք:

Հայկազեանց սերունդ դուն ո՞ւր կ'ըսպասես,  
Հայկազեանց փողեր զինուոր կը կանչեն:


Մի լինի ճարպիկ ազուէսու նրման,  
Անտառի խորքեր ասպարէզ չիկայ.  
Ասպարէզ հոս է, Այրարատեան դաշտ,  
Հոս է փառք բերէ հայտրդուն համար:

Օտարէն յուսալ թոյլ մարդու յոյս է,  
Օտարի հոգ չէ՛ օտար ըստրուկ է,  
Վեհանձն քաջ զինուոր միշտ յուսայ իրմէն,  
Իր սրտ յասնման իր ձեռքի զէնքն է:


Հայրենիքի սէր քաղցր է ամենից,  
Օտար երկրի մէջ չես լինիր հանգիստ,  
Որքան ունենաս հանճար ու համբաւ,  
Նորէն կը յեշուիս պանդուխտ և օտար:

Հայրենեաց օճախ դուն մի՛ ուրանար,  
Հայրենեաց փողեր զինուոր կը կանչեն:





Մենք միտ յիշենք մեր նախնիք,  
 Որ մեզ տուին այս բարիք:




### ԱՅՐԱՐԱՏԵԱՆ ՓԱՌՔ

Յնձայ ուրախ լեր ո՞վ Մայր Հայաստան,  
 Անա՛ քաջերուզ սուրեր շողջողան,  
 Քո նախնիքն պրտակ երկինքից բերեն  
 Որ քու ժառանգն էր նախնիքն քաջերէն:

Մասիս և Արաքս տան քեզ հրաւէր  
 Բազմիկ նոյն գահիդ Տանն Այրարատեան,  
 Անա՛ շրջապատ հայկազեանց զինուոր  
 Առիւծի նըման վեհ գահիդ բոլոր:

Կորան այն բուեր, կ'երգեն սոխակներ,  
 Փշրաւ ժանգոտած քեզ կապած չզլթան:  
 Անա՛ քեզ բերէ քո նոր քաջ սերունդ  
 Նախնիքն քո դարդեր մանեակ հարսնութեան:




## Ս Է Ր Ե Ի Մ Ի Ո Ի Թ Ի Ի Ն

Սկիզբ աչխարհի համայն ազգութիւն  
 Զէնքով է գտել իր ազատութիւն ,  
 Սիրոյ լուծին տակ միտք մտքին խառնած  
 Ու այնպէս պահել իրեն գոյութիւն :

Այն ըստրկութեան Հայն անարք կարգայ ,  
 Բռնութեան լուծին չըլալ ենթակայ ,  
 Սիրոյ լուծին տակ միտք մտքին խառնած ,  
 Ունենալ պայքար ի սէր հայրենեաց :

\* \* \*

Հայեր միշտ յիշեմք այս դարուս քաջեր ,  
 Եւ տօնենք նրբանց սրբազան տօներ ,  
 Յիշատակելի թող գրուի մաշտոյ ,  
 Դարուս պաշտելի սրբազան հոգիկ :



ԽՐԻՄԵԱՆԻ ՎԱՐԳԱՊԵՏՈՒԹԻՒՆԻ Ի ՎԱՐԱԳ



Խրիմեան Հայրիկ, պաշտելի հագի,  
 Ինքն էր մի արժիւ վասպուրականին:  
 Հազար ութ հարիւր ու քսան թիւին  
 Մնած էր Հայրիկ ի վան քաղաքին:

Խրիմեան Հայրիկ անուն Մկրտիչ,  
 Իր մկրտութիւն Այնկոյս Չորավանք,  
 Իր ամուսնութիւն միւսնոյն տեղին,  
 Առաւ նա փափաք աշխարհի փառքից:

Ազգասիրութիւն վա՛ն էր իր սիրտին,  
 Իր ջանք աշխատանք Հայութեան օգտին:  
 Որոնեց զաննիկ Հայկազանց օրդիք,  
 Վերանորոգել Հայաստան երկիր:

Հազար ութ հարիւր յիսուն հինգ թիւին  
 Օծուեց վարդապետ Ազլամար վանքին,  
 Հազաւ սուրբ վեղար, առաւ գաւազան,  
 Եղաւ վանահայր վարազայ վանքին:

Իր սրբազան միտք ի պէտք իր հօտին ,  
Ըստ «Ժամանակ»ին և «Սորհուրդ» ի իւր ,  
Գլընց և «Արժիւ վասպուրականի»ն ,  
Արթնցուց Հայի այն թմրած հոգին :

Հազար ութ հարիւր վաթսուէն չորս թիւին ,  
Լինի առաջնորդ ի Մուշ քաղաքին ,  
Նաեւ վանահայր Սուրբ Կարապետին ,  
Գլընց «Արժուիկ Տարոնայ» երկրին :

Հազար ութ հարիւր վաթսուէն ութ թիւին  
Կը ձեռնադրուի արքեպիսկոպոս՝  
Սուրբ Էջմիածնի սրբազան գահից ,  
Օծեալ Մատթէոս կաթողիկոսէն :

Հազար ութ հարիւր վաթսուէն ինն թիւին  
Կը հրաւիրուի ի Պոլսոյ գահին  
Պատրիարքութիւն Ամենայն Հային ,  
Վարել իր պաշտօն նպատտ իր հօտին :

Հազար ութ հարիւր հօթըն երեքին  
Թողց իր պաշտօն Վարժապետեանին :  
Հազար ութ հարիւր հօթն ու իննին ,  
Նարպէյ միասին Պէրլին ժամանին :

Այն Եւրոպային մտքին յիշելով  
Թէ Հայն սկիզբից Հայաստան ունէր :  
Հայաստան ըլլալ Պէրլին հաստատի ,  
Վաթսուէն մէկերորդ յօղուածն զրուի :

Հազար ութ հարիւր ութսուէն երկուքին  
Հովիւ կը լինի Վասպուրականին ,  
Բանալի լինի բոլոր հայ մտքին ,  
Սովէն ազատի իր թշուառ հօտին ,

Հազար ութ հարիւր ութսուէն հինգ թիւին  
Անգութ թուրք խրլից Վասպուրականից ,  
Ազգասիրութիւն իւր յանցանք դատեց ,  
Տարաւ նա աքսոր Կոստանդնուպոլիս :

Հազար ութ հարիւր իննըսուէն թիւին  
Պոլսէն աքսորից Սուրբ Երուսաղէմ :  
Խրիմեան Հայրիկ չանսաց բռնութեան  
Միտքէն չհանեց իր հօտի ցաւեր :

Հազար ութ հարիւր իննսուէն երկուքին  
Ընտրուի հովիւ Տանն Այրարատին ,  
Օծուիլ ի գահին Սուրբ Էջմիածնին  
Սուրբ Կաթողիկոս Ամենայն Հային :

Ակիզբից ունէր ազգասէր հոգին ,  
Սուրբ նպատակին գործեց մինչ վերջին :  
Եղաւ սիրելի ամենայն Հային ,  
Կոչուեցաւ «Հայրիկ» Հայաստան երկրին :

Գլընց շատ զիրքեր նըպատտ իր հօտին ,  
Այն Հրաւիրակ ի Այրարատին ,  
Մի Հրաւիրակ Աւետեաց երկրին ,  
Նաեւ Խաչին ճառ , Մարգարիտ Երկնից ,

Դրախտ Բնտանիք, Սիրազ Սամուէլ,  
Պապիկ և Թոռնիկ, Հայգոյժ և Վանգոյժ,  
Թողեց մեզ ժառանգ իր գանձեր անգին,  
Որով պահէ հայ իրեն յիշատակ:

Հազար ինն հարիւր հօթ թուականին,  
Ազգեց իր սրտին բռնութիւն Չարին,  
Զի այն ճնշումից կնքեց իր կեանք,  
Թողեց իր սրբուց Հայաստան կրտակ:

Հայր Գերապայծառ Ղեւոնդ Ալիշան,  
Նա էր մի պլպուլ գոշտ Շաւարշանին:  
Գրեց արթնցուց հին միտք նոր հային,  
Իր նախկին քաջաց փառքն ու պատիւ:

Գլրեց յիշատակ Սուրբ Սանդուխտ Կոյսին:  
Թաթէի վանուց յիշել Վարդանին,  
Հերկեց սերմանեց հայութեան մտքին,  
Գարձաւ մի մըշակ Մայր Հայաստանին:

Մեր Հայր Ալիշան ծնած էր Պոլիս  
Հազար ութ հարիւր ու քսան թիւին,  
Հազար ինն հարիւր մէկ թուականին  
Կնքեց իր կեանք Սուրբ Ղազար վանքին:

\* \* \*

Այն Խորէն Նարպէյ արքեպիսկոպոս,  
Ջերմ, եռանդուն և հայրենասէր,  
Նա անարք կարգաց բռնութեան լուծին,  
Որոշեց մեռնիլ ի սէր իր ազգին:

Հազար ութ հարիւր քառասուն հօթին  
Այն Խորէն Նարպէյ ծնած էր Պոլիս:  
Հազար ութ հարիւր իննսուն հրեքին  
Կնքեց իր կեանք Կոստանդնուպոլիս:

Թողեց մեզ կրտակ իր սրբազան միտք:  
Ոտարէն յուսայ թող մարդու յոյս է,  
Կտրիճ մարդ այն է միշտ յուսայ իրմէն,  
Վե՛հ քաջի սանձան իր ձեռքի զէնքն է:

\* \* \*

Յիշեմք Գրիգոր, Արծրունեանց առնմէն,  
Թողեց հայրենիք, անցաւ ի Թիֆլիս,  
Որոնիկ հայի տարաբախտ սրբիք,  
Որով հալածուած բռնութեան լուծեց:

Ազգասիրութիւն վառն էր իր սրտին,  
Զը խնայեց ջանք ու կալուած անթիւ:  
Առաւ ձեռք գրիչ, գրեց իր ներքին:  
Զատեց հայ սերունդ Ալանաց ցեղին:


Մելիք Յակոբեան որ էր Բաֆֆին,  
 Հազար ութ հարիւր երեսուն հինգին  
 Ծընած էր Սալմաստ Բաղաճուկ զիւղին,  
 Յիշեց Հայաստան Հայր նոր միտքին:

Հազար ութ հարիւր հօթն երկուքին,  
 Ազթամար վանքէն յիշեց այն նախկին,  
 Հայկազեանց զըրոշմ ի նոյն Մասիսին,  
 Ահա ծածանի իր նպատակին:

Մելիք Յակոբեան հրմուտ վիպասան,  
 Գըրեց շատ վէպեր նըրպաստ հայութեան:  
 Հազար ութ հարիւր ութսուն ութ թիւին  
 Կնքեց իր կեանք թիֆլիս քաղաքին:

Միքայէլ Ղազար սերունդ Նալբանդեան,  
 Յեղափոխութեան վէմն էր սկիզբեց,  
 Նա չանապ տիրող բռնութեան լուծին,  
 Երգեց ու գործեց անվախ ու ազատ:

Հազար ութ հարիւր երեսուն թիւին  
 Նոր Նախիջևեան ծընած էր նա ինք:  
 Հազար ութ հարիւր վաթսուն վեց թիւին  
 Իր թոքին ճնշեց իր ազգին ցաւեր:



ՄԵԼԻՔ ՅԱԿՈԲԵԱՆ (ԲԱՅՑԻ)



\* \* \*

Անուն Ռաֆայէլ, սերունդ Պատկանեան,  
Մասիսի սոխակ Քամառ Քաթիպան,  
Երգեց յօրինեց ազգային տաղեր,  
Յնցեց հայտրդուն թմրած երակներ:

Հազար ութ հարիւր երեսուն թիւին,  
Ծընած էր նա ինք Հին Նախիջեան:  
Հազար ութ հարիւր իննսուն երկուքին  
Կնքեց իր կեանք Քամառ Քաթիպան:

\* \* \*

Արովեան անուն աշխարհին ծանօթ,  
Բարձրը բանաստեղծ լոյս մը հայութեան,  
Որ իրեն գրելով հերկեց հայ միտքեր,  
Յանեց ան սերմեր նպաստ ազգութեան:

\* \* \*

Այն Պետրոս Դուրեան դեռ ինք պատանի,  
Իր ծննդավայր Բիւզանդիոն երկիր,  
Գրրեց բացաւ միտք Բիւզանդաձային,  
Եղաւ մի հոգի օտար հայ սրտին:

\* \* \*

Մանուկ Շատուորեան , բընիկ Վանեցի ,  
 Յեղափոխութեան սուրբ նպատակին  
 Ուխտեց ինք մեռնիլ ի սէր իր ազգին ,  
 Եղաւ անդրանիկ զո՛ն կախազանին :

\* \* \*

Հազար ութ հարիւր իննսուն վեց թիւին ,  
 Կռուեցան քաջեր Վասպուրականին :  
 Վե՛ն Աւետիսեան , Պետո՛ն ու Մարտիկ ,  
 Զո՛նուեցան քաջեր ի սիրոյ ազգին :

\* \* \*

Տիգրան Տէրոյեան , իր ընկեր Արշակ ,  
 Նաեւ Միքայէլ , քաջ հերոսք Վանին ,  
 Արիւնարբու թուրք դակարդի ձրգեց ,  
 Զո՛նուեցան քաջեր Կռուուպաշ գիւղին :

\* \* \*

Քաջ կտրիճ Սերոբ , առիւժ Տարօնոյ ,  
 Թողուց մա՛ճ , արօր , առաւ ձեռք իր զէնք ,  
 Նա անարք կարգաց թշնամու լուծին ,  
 Զո՛նեց իր կեանք ի սէր իր ազգին :

Հայեր չըմոռնանք մենք մեր քաջ Բեռին ,  
 Կեանք նըւիրեց ի Ռըվանտուղին ,  
 Նա էր Պարսկահայ վե՛ն կտրիճ հերոս ,  
 Ուխտել էր փրկել Մայր Հայաստանին :

\* \* \*

Սեբաստիոյ առիւժ վե՛ն կտրիճ Մուրատ ,  
 Սարսեցուց չար թուրք , կտրեց իր չղթան ,  
 Թըռաւ սլացաւ արծիւի նըման ,  
 Քաջաց բանակին հասաւ օգնութեան :

Կռուեց քաջարի առիւժի նըման ,  
 Սարսեցուց թաթար այն թուրքի նըման :  
 Ի սիրոյ ազգին զո՛նեց իր կեանք ,  
 Թողեց իր չիրիմ Պաքու քաղաքին :

\* \* \*


Քաջ կտրիճ Խըչոն ընկեր Եփրեմին ,  
 Զէնք ձեռքին կռուէր Բըռքուռի դաշտին ,  
 Անգուժ թշնամու այն չար գնդակից  
 Սէր ազատութեան փըչեց իր հոգին :





Միշտ թող յիշելի մընայ Հայ սրտին,  
Այն բարերարներ ի սէր մեր ազգին,  
Թէ՛ իրենց գրչով թէ՛ իրենց զէնքով,  
Մայր Հայաստանին այս սուրբ փառք բերին:





Եւ կը հանգչիմ աս իսուր շիրմին,  
Պանէ ոսկորներս Արծիւ Հայկազեանց,  
Թող վկայ լինին Մասիս եւ Արաբս :  
Մինչեւ որ որդիս սանրն ի վարագս :

Դուն պաշտելի ո՛վ Խրիմեան ,  
Հայոց ազգիս դուն Մեծ Հայրիկ ,  
Այսօր տօնէք դուք երկինքէն ,  
Հայաստանի փառքն ու պատիւ :

Եւ կը տօնէք հետ Սահակին ,  
Մեսրոբ , Գրիգոր , Ներսէսներով ,  
Նորահաստատ իշխանութիւն ,  
Այրարատեան Տան ի գահին :

Բազմած աթոռ Մասիսի զիլխին ,  
Եւ կը դիտէք Այրարատին :  
Հիւսէք պսակ դուք երկնային ,  
Այրարատեան զիւցազներին :

Կազմած թափօր դուք երկնային ,  
Եւ կը տօնէք վեհ քաջերին ,  
Երկնից երկիր զընէք պսակ ,  
Գլուխ քաջաց Այրարատին :

Ներկայ դարուս Հուսաւօրիչ ,  
Հայոց Հայրիկ դուն պաշտելի ,  
Աջ ձախ կանգնած Սահակ , Մեսրոբ ,  
Այն զիւցազներ ըստ մեր նախկին :

Թափօր դառնաք ի Մասիսին ,  
Երկնից երկիր սիւնէք ծաղիկ ,  
Վեհ Հայկազեանց սերունդներին :  
Առ ի սիրոյ ձեր փափաքին ,



## ՎԱՍՊՈՒՐԱԿԱՆՑՈՒ ՎԱՐԴԸ

Մաղթեմք բարին ձեր վեհ գալուստ,  
Ո՛վ դու իշխան Հայաստանին,  
Դու բերիր մեզ մի աւետիս՝  
Իբր ծիծեռնակ Հայաստանէն:

Դուն մեզ բերիր մայիսեան վարդ,  
Ծաղկեալ ի դաշտ Այրարատին:  
Հոտըն բուրէ ի երկնային,  
Առ ի սիրոյ Հայաստանին:

Թմրած Հայուն հողի կուտայ  
Քո բերած վարդն է երկնային,  
Բերածը փառքն է թանկազին,  
Որ դուն բերիր Եգիպտահային:

Դուն Մասիսի հովէն կուգաս,  
Այրարատեան երկրէն կուգաս,  
Երուանդեան գահէն կուգաս,  
Բերածը փառք մեզ պաշտելի:

Քեզ արտօնուած Հայաստանէն,  
Չեռքըղ ունիս լախտ Դեռնդեանց,  
Ջարդեա փշրես դուն այն շղթան  
Որ կը կըրէր ցեղ Ռուբինեանց:

Կոկորդիլոսք ճահիճներէն  
Ահա՛ սարսին քո սուր ճիւղից,  
Ու վար ձգին առ ի ցամաք,  
Թագ գաւազան Ռուբինեանց:

Իբր ծիծեռնակ ազատ թռչիս,  
Թռչիս ազատ դէպի Փարիզ,  
Բանաս այն դուռ սուրբ շիրմին,  
Ի Վեցերօրդ վեհ Լեւոնին:

Գարնան սիրոյ այն սուր ճիւղիդ  
Տաս աւետիս ի արքային,  
Դուն հրաւէր կոչես արքան  
Բազմիլ ի գահ Այրարատին:

Մաղթեմք մընայ միշտ անսասան,  
Քիչսանութիւն ի մեր Հային,  
Դուն իշխան Հայաստանէն,  
Պըսակ մըն ես մեզ ի երկնային:



Հայ աղջիկներ պար բռնեցէք,  
Ջան աղջիկներ պար բռնեցէք,  
Այրարատեան դաշտին պարէք,  
Մեր զիւցազներ զուք գովեցէք:

Այրարատեան դաշտն է Մասիս,  
Բոլորս բռնենք պար միասին,  
Երգենք պարենք ի միասին,  
Նոր դար տօնենք մենք միասին:

Մեր Արաքսի ափով գրնանք,  
Հաւաքենք վարդ, մեխակ, շուշան,  
Հիւսենք պլտակ նոր երկնային,  
Մեր քաջերի գլխով մի կապ:

Վարձատրենք մենք մեր քաջեր,  
Ներկայ դարուս մեր հերոսներ,  
Մեր նախնեաց սուրբ շիրիմներ  
Նորոգեցին մեր զիւցազներ:

Շրջապատենք մենք մեր Անին,  
Երգենք պարենք մեր ջան Անին,  
Մեր երգերի ձայնից սարսին,  
Երթան կորչին այն չար բուեր:

Հայ աղջիկներ պար բռնեցէք,  
Ջան աղջիկներ պար բռնեցէք,  
Այրարատեան դաշտին պարէք,  
Երուանդեան գահ գովեցէք:



ՀՀ Ազգային գրադարան



NL0345034

33497